

Եթեախումբով իր ստորագաս սառերուն,  
Անկերչին բիւր բիւր խորչերէն մէկուն մէջ,  
Երկիր կոչուած մարած կամ խեղճ մասնիկն  
Ուրիշ բան չէ թէ ոչ հայեկ մ'աստղային  
Վլոհի մը մէջ անափունք;  
Մի՛ քընանաք: Աստղերն որ քու նիշներուդ  
Կը սրկարէն կամարն արպա զարդերով'  
Որ կը պալվան զողդշուն,  
Խօսք մը կ'ըսեն՝ աելի հերս արդար  
Խան ընդունայն ոչնչութեան վարպետներն:  
Հրապարութեան փութովը մի՛ ուռենար,  
Մի՛ գու Աստուած մը քեզ կարծեր տիրական,  
Մի՛ Թագաւոր աշխարհի,  
Այլ վերցուր աշքը երկինք  
Ու մնձ պայծառ զիջերէն  
Խոնարհութիւն սորվէ գուն:

Թրգմ. Հ. Ա. Ղաւակնաւ



## ԽՈՀԵՐ ՈՒ ՇՈՎԼԵՐ

• • •

Պայծառ զիջեր, Թող որ բմպեմ միայնակ  
Խորհուրդներուդ մեղքածորան բաժակէն.  
Թող որ արքշիռ երազանքներ հիւսելէն՝  
Նըծեմ շլթ շիթ, բամեմ կայլակ առ կայլակ....:

Այս ի՞նչ զիջեր զիւթանկներու աշխարհին,  
Սուրբ տեսիլներ մնեց ու հաշիլ կը ծորեն.  
Մինչ հոգիին վեն սրբատաշ խորանէն՝  
Գոհար երգեր դէպի Երկինք կ'երկարին....:

Սութին մէջէն անորշներու առուակներ  
Զոյզ աշերու նայուածքին հնա սիրաշեր՝  
Արտասուելէն հոգիէն ներս կը հոսին....:

Լուսնէկան ալ՝ որ ծիծաղն է Անհունին,  
Խաղաղութեան այս սրբազան ժամերուն՝  
Լուր կը ժամփ երազներով առլցուն....:

Արագեաւ

## Ի Բ Ի Կ Ն Ա Վ Ե Ր Ձ

Արեւին քնարը գլրեցաւ մարմարին դէմ  
Սեւ պարտէզին ուր լըռութիւնը կը յիշէ...  
Ծոտուերին գորչ հայերին մէջ կը գիտն  
Գոյսներն իրենց միռնող երազը թաւիլէ...

Իրիկուն է լեցուն սափոր մը հաշիլէ  
Զոր ծառիրուն մութ բազուկները կը թափն  
Հողիին մէջ ամէն կեանփի լոյսին, երգէն  
Կը բեկբեկի տրմօրէն քուր մը թարշիլէ...

Արահետին ոսկեվառ զիծը մեղմօրէն  
Կը տժգունի ըսպասումէն կարօտահար,  
Լուսընկային որ զեռ չեկաւ սաղարթներէն,

Օրօրուելու ջուրին խորունկ սըրտին համար,  
Որուն զերեւ լըռութիւնն է վարդ մը հովի  
Տակաւ թօշնող թթոթուն ձայնէն որ կը մարի...

## Գ Ի Շ Խ Ե Ր

Լուր սեւ պարտէզ: Գիշեր: Աստղերը մարեցան:  
Կ'երազէի շուշաններ որ կը բահտարկուին  
Տաճարներու մարմարին մէջ ուր արենին  
Զերմը կ'անցնի երակներու տակ ծիածան:

Լիճ խորունկ իր աստղերէն որ թօշնեցան,  
Անմոռուկներ կապոյտ. անհուն վարդը հովին  
Մանկերուն մէջ տրփող սիրու մ'է զիշերային.  
Հողիին կանչն է տրմօրէն բիւրելի անձայն...

Մոռնալ վիշտերն և ըսպասում, սէրը մոռնալ,  
Եւ շուշանները տաճարին մէջ բանտարկեալ  
Հին տաճարի մ'ուր ալօթելը կը յիշեմ,

Տըժգոյն սուրբին կը ժամփ դէմքն երափ պէս,  
Գուցէ զինով իր տիրութեան ջինջ հաշիլէն,  
Սուրբն յետադրմ եղբայրորէն ըլլայի ես...

Արթէն Երամ

